



Օ Ր Ա Գ Ի Ր

Բ Ե Ր Ո Յ Ե Ա Ն , Բ Ե Ն Ը Ս Ի Ր Ե Ա Ն , Տ Ն Տ Ե Ս Ե Ա Ն

Ե Ի

Բ Ն Ը Կ Ը Ն Գ Ի Տ Ե Լ Ե Ը Յ

Դ . Տ Ա Ր Ի , Թ Ի Ի 20 .

1846

Հ Ո Կ Տ Ե Մ Բ Ե Ր Ի 15 .

Բ Ե Ր Ո Յ Ե Ա Ն

Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ Ո Թ Ի Ի Ն

Բ . Համայնավարժ դպրոցին կահ կարասիք :

Արև իցէ դպրոցին մէջն կահ կարասին կրնայ պատրաստուիլ՝ դպրոցը շինողին խոհեմութեանը կամ վարպետին փորձառութեանը համեմատ. բայց գիտնալիքն ան է որ աս կարասիները մէյմը դիւրութիւն տան դպրոցական ոճին աղէկ պահուելուն, երկրորդ աժան ըլլան, և երրորդ այնպէս շինուին որ վարպետը քիչ աշխատանքով շատ տղաք կարենայ կառավարել, մանաւանդ համայնավարժ ոճին մէջ: Ուստի մենք հոս տեղն ՚ի տեղը դնենք Եւրոպացւոց ինչուան հիմա փորձած ու լաւ սեպած կերպերը նաև աս կողմանէ, աւելին կամ պակասը վարպետներուն խոհեմութեանը ձգելով:

Համայնավարժ դպրոցի մը համար երկայնաձև քառակուսի ձևը աւելի յարմար է: (Թ) որ պէտք ըլլայ արդէն շինուած տեղ մը դպրոցի վերածել, պէտք է գրասեղանները դպրոցին մեծութեանը յարմար շինել:

Շատ աւելի դիւրին է կարգ կանոն պահել դպրոցին մէջ՝ երբոր վարպետը մէկ նայուածքով մը բոլոր աշակերտները կը տեսնէ, ու աշակերտները կրնան վարպետին երեսը նայիլ: Վրեթէ անկարելի կ'ըլլայ կարգ կանոն ու հանգարտութիւն պահել դպրոցին մէջ, երբոր գրասեղանները դիմացէ դիմաց շարուած ըլլան, ու տղաք երես երեսի նստին:

Տղոց գրասեղանները դիւրաւ կրնան ետևէ ետև շարուիլ՝ երբոր դպրոցը երկայն քառակուսի ձևով շինուած է. անոր համար աս ձևը ուրիշ ձևերէն ալ աղէկ է:

Համայնավարժ դպրոց մը՝ ուր որ յիսուն կամ վաթսուն տղաք պիտի սորվին, գրեթէ 50 քառակուսի մեթր ընդարձակութիւն պէտք է ունենայ. այսինքն երկայնութիւնն ըլլայ գեթ 8 մեթր և 90 հարիւրամեթր, իսկ լայնութիւնը 5 մեթր:

Դպրոցին ԳԵՂԸ: — (Թ) որ դպրոցը

գեղի մէջ ըլլայ, պէտք է բարձր դիրք ու պարտէզ ունենայ. հեռու ըլլայ ճահիճներէ, անշարժ ջրերէ ու ախոռներէ. վասն զի ասոնց հոտը տղոց առողջութեանը փնասակար է: Իսկ քաղքի մէջ անանկ տեղ մը ընտրելու է որ անցուդարձ շատ չըլլայ, ու շէնքին ճակատը դէպ'ի արևելեան կողմը իյնայ. վասն զի աս դիրքը ամենէն առողջ դիրքն է. հիւսիսայինը փնասակար է, հարաւայինը ամառուան սաստիկ տաքութեանը համար՝ անյարմար:

Ընկելի աղէկ է որ դպրոցը մէկյարկ ըլլայ քան թէ տան մը վերին յարկերը, բայց որչափ կարելի է՝ պէտք է զգուշանալ որ խոնաւ ալ չըլլայ: Ինչ որ վարի յարկը խոնաւ է, պէտք է յատակին հողը բարձրացընել՝ թէ որ կարելի ըլլայ, կամ թէ տախտակամած ընել գետինը՝ 6 տասնամեթր կամ մէկ երկու ոտք գետնէն բարձր գերաններով:

Ձեռնան ու պարտեզանները: — Եւս է որ դպրոցին ձեռնունը բարձր ըլլայ, որպէս զի հարկ չըլլայ ստէպ ստէպ օդը փոխելու համար պատուհանները բանալու:

Պատուհանները այնչափ պէտք է բարձր ըլլան, որ տղաքը փողոցին մէջէն անցուորները չտեսնեն: Ինչ որ պատուհանները ցած ըլլան, պէտք է պատուհանին վարի ապակիներուն տեղը տախտակ դնել կամ սև թղթով գոցել: Տեղւոյն օդը փոփոխելու համար՝ լաւ կ'ըլլայ պատուհաններուն վրայ օդափոխ գործիքը հաստատել:

Պարտեզ: — Դպրոցին պատերը պէտք է աղէկ ձերմկուցած ըլլան կրով, կամ աւելի աղէկ՝ կաթի ներկով:

1 Աս ներկը շինելու համար  
Առ 2 լիար սերուցը հանած կաթ.  
190 կրամ նոր մարած կիր.  
120 կրամ ընկուզի կամ կտաւաթի եղ.  
2 քիլոկրամ ու կէս սպիտակադեղ:  
Կիրը ջրի մէջ խոթելով մարեղէն ետքը, պէտք է դուրս հանել ու բաց տեղ թողուլ որ ցամքի. ետքը փոշի դարձընելու ու գնելու է խեցիէ ամանի

Պատերը պարապ ձգելու տեղը կրունայ մէկը վրան խոշոր տառերով պիւթագորեան աղիւսակը գրել, նմանապէս աշխարհացուցի այլևայլ մասերը, և ուրիշ ուսումնական բաներ, իմաստուն խօսքեր, և այլն:

Գաւիթ: — Եւս է որ ամէն դպրոց ունենայ նաև վրան ծածկած գաւիթ մը. աս գաւիթը կամ բակը հարկաւոր է, որպէս զի տղաքը դասատունը մտնելէն առաջ հոն ժողովուին: Եւսն առաւօտ դասէն առաջ վարպետը հոն կը քննէ թէ մաքուր է տղոց ձեռքը, երեսը ու հագուստը. ուշ եկած տղոցը վրայ ալ նոյն քննութիւնները հոն կ'ընէ: Ընաւօտը երբոր տղաքը կուգան՝ պէտք է բարև տան վարպետին ու դիմացը կենան, ինքն ալ քննէ զիրենք:

Շատ տեղ համայնավարժ դպրոցները վրան ծածկած գաւիթ չունին. ասոնց մէջ հարկաւ պէտք է տղաքը

մը մէջ. վերջը կաթին կէսը վրան լեցընելու է, որպէս զի մէկ եփ մը ելլէ, ու կամաց կամաց եղբ կաթեցընելու և փայտով մը խառնելու է. անկէ ետքը լեցընելու է վրան մնացած կաթը, ու ձերմակ ներկը անով հարելու է: Թէ որ ուզես աս ներկը գունաւորել, պէտք է հետը խառնես ածուխ, կամ դեղին ներկի հող:

Այսչափ ներկը, որ կէս Ֆրանք հազիւ կ'արժէ, 22 քառակուսի մեթր տեղը մէկ ձեռք մը ներկելու կը բաւէ:

Պանիրէ ներկն ալ շատ աղէկ է, ու ասանկ կը շինուի:

- Առ 127 տրամ պանիր՝ ջուրը լաւ քամուած.
- 12 տրամ մարած կիր.
- 2 տրամ աղէկ տրորած ածուխ.
- 128 տրամ ջուր:

Ասոնցմէ զատ առ անորոշ չափով մը ջնարած կիր, ու որչափ կարելի է քիչ ջրի մէջ մարէ. ասով գիւրաւ փոշի կը դառնայ. ետքը մաղէ, ու վրայէն 12 տրամ առ: Վերի ըսած չափովս պանիրը առնելէն ետքը՝ պէտք է մանրել ու կիրը հետը խառնել. ետքը պէտք է շարժել աս խառնուրդը, որ սոսնձի մը պէս բան մը կ'ըլլայ: Անդին սպիտակադեղը փոշի դարձուր, մէջը ջուրն ու ածուխը խառնէ ու աղէկ մը հարէ: Աս խառնուրդը կրնաս մաղէ ալ անցընել, որպէս զի բոլոր հեղուկը մէկ գանգուած մը դառնայ: Վերջը պանիրը կրին՝ ձերմակ ներկին ու ածուխին հետ խառնէ զգուշութեամբ ու ջրով հարէ, ներկը կը շինուի:

Աս տեսակ ներկին օգուտներն են որ մէյնը քիչ ծախք կ'երթայ, երկրորդ՝ հոտ չունենար, երրորդ՝ օդի փոփոխութիւններէն չապականիր:

կարգաւ պատին քովը շարուն . իսկ թէ որ դպրոցին առջևը բակ մը ըլլայ , հոն տեղը պէտք է ընէ վարպետը իր քննութիւնները՝ թէ որ ոգը աղէկ ըլլայ :

Վարեաց Գեղ : — Վարեաց տեղը հեռու կեկ պէտք է շինել տղոց նստելու տեղէն . պէտք է մաքուր պահել , ու միշտ արթուն կենալ որ տղաք շատը մէկտեղ չերթան հոն :

Մարտի : — Տղոց նստելու տեղէն դուրս պէտք է աւազան մը ըլլայ , ու տղաք անկէ ջուր խմեն . թէ որ դրպրոցը գաւիթ մը կամ բակ չունենայ , ու հարկ ըլլայ աւազանը դպրոցին մէջ շինել , հարկաւ պէտք է տակը կոնք մը դնել՝ որպէս զի ջուրը դուրս չթափի ու չսրսկի :

Վաստակն ոգը ճարտար պահել : — Մարդս իր կեցած տեղւոյն ոգը շարունակ կը փոփոխէ արտաշնչութեամբն ու շնչառութեամբը : Շնչառութեամբ ածխային թթու դուրս կուտայ , իսկ արտաշնչութեամբը մարմնոյն վրայէն շոգի կ'ելլէ՝ կենդանական նիւթերով խառն : Արթոր նեղ տեղ մը շատ հոգի նստած են , ու ան տեղի ոգը չկարենայ փոխուիլ , ոգը կամաց կամաց կ'ապականի , ու շնչառութեան փնասակար կ'ըլլայ , և քիչ կամ շատ ատենէն ետքը շնչարգելութիւն ալ կը պատճառէ , ինչպէս ան ոգը՝ որուն մէջ ածուխ վառած ըլլայ :

Մթիւ փորձերով յայտնի իմացուած է թէ որպէս զի սրահի մը ոգը առողջարար ըլլայ , պէտք է գոնէ մէկ ժամը մէյմը ոգը փոխել : Մսկէց է որ շատ անգամ դեռ ժամ մը չեղած՝ տղոց նստած բնակարանը անտանելի կերպով կը սկսի հոտիլ : Տղոց ու վարպետներուն առողջութիւնը հարկաւ կ'այլայլի այնպիսի բնակութեան մը մէջ , ուր որ ոգը ամէն օր մէկ անգամ միայն փոխուելով՝ ապականած ըլլայ շնչառութեամբ ու տղոց ազտոտութեամբը , և լեցուած ըլլայ ածխային թթուով : Ուստի շատ հարկաւոր է տղոց նստած բնակարանին ոգը ստէպ

ստէպ փոխել :

Տղոց Գրասեղանները : — Տղոց գրասեղանը եւրոպական դպրոցներու մէջ սովորաբար իրենց նստարանին հետ միացած կ'ըլլայ : Որպէս զի տղայ մը կարենայ հանգիստ նստիլ , պէտք է որ գէթ կէս մետր լայն ըլլայ տեղը , թէպէտ մանր տղաքն անկէ նեղ տեղի մէջ ալ կրնան նստիլ : Վրասեղանին լայնութիւնը պիտի ըլլայ մէկ ոտնաչափէն քիչ մը աւելի , ու դէպի տղոց երեսը դարձար պիտի ըլլայ 25 հազարամետրի չափ . բարձրութիւնը 74 հարիւրամետր ըլլայ՝ բաւական է : Վստարանը գրատախտակին ուղղահայեաց գծէն 40 հարիւրամետր հեռու կ'ըլլայ , լայնութիւնը 20 հարիւրամետր , բարձրութիւնը 43 . երկայնութիւնը նոյն է գրատախտակին երկայնութեանը հետ : Մէկ գրասեղանը մէկալէն գոնէ 27 հարիւրամետր հեռու պիտի ըլլայ : Վրասեղանները երբեմն դպրոցին յատակին վրայ հաստատուած կ'ըլլան , բայց աղէկ չէ . վասն զի ան ատենը մաքրելը դիւրին չըլլար :

Վրատախտակին վրայ ծակ մը կ'ըլլայ շինած՝ մէջը ապակիէ կամ կապարէ կաղամար դնելու համար . մէկ կաղամարը երկու տղու կը բաւէ : Վրատախտակին երկու ծայրերը մէյմէկ փայտէ կամ երկրթէ զարդեր կը դրուին՝ 40 հարիւրամետր բարձրութեամբ , ասոնց վրայ հորիզոնական դիրքով կը ձգուի երկրթէ թել մը կամ բարակ լար մը . և աս թելը անոր համար է որ գրի օրինակները ուրիշ հաստ թղթի մը վրայ կ'պցուցած՝ ան թելին վրայէն երկձիւ փայտով մը կը կախուի : Վրատախտակին վերի ծայրը լաւ կ'ըլլայ քիչ մը խորութեամբ երկայն բարակ խորշ մը ընել՝ մէջը մատիտներն ու գրիչները դնելու համար . իսկ վարի ծայրը բարակ տախտակ մը կրնայ գամուիլ որ վրան դրուած տետրակներն ու գրքերը վար չիյնան :

Մտենով սովորութիւն եղած էր

Եւրոպացւոց դպրոցներն որ գրատախտակի մը վրայ աւագ ցանած կ'ըլլար, ու տղաքը անոր վրայ գիր կը գրէին. բայց հիմա վերջացած է աս սովորութիւնս. վասն զի տղաք աւագը կը թափթըփեն, երբեմն ալ իրարու աչքին կը նետեն. անկէ զատ՝ աւագին վրայ գրերը որոշ ալ չեն տեսնուիր. ուստի հիմա քարէ պնակիտներ կը գործածեն: Եւ քարէ պնակիտները շատ տեղ բուն գրատախտակին վրայ հաստատուած են երկերկու պտուտակով. տղոց վզէն ալ պզտիկ ջնջան մը կախուած է, անով կը սրբեն պնակիտները, երբեմն երբեմն ալ թաց լաթով մը ու բարակ աւագով կը մաքրեն:

Սարպետին աւուր: — Եւսն աշկերտներուն երեսը դէպ'ի վարպետին դարձած պիտի ըլլայ. անոր նստարանն ալ բարձր պիտի ըլլայ որ կարենայ լաւ դիտել տղաքը, ու ամէնքն ալ աչքին առջևը ունենալ: Սարպետին նստած տեղին վրայ պէտք է խաչելութի մը ու դպրոցի բարերարին պատկերը դնել. վասն զի անով տղաքը դիւրաւ բարեպաշտութե մէջ կը դաստիարակուին, դպրոցի բարերարին պատկերովն ալ մտքերնին կ'իյնայ անոր ունեցած պարտքերնին ու երախտագիտութիւնին:

Ստախտակ: — Սարպետին մօտ մեծ սև տախտակ մը պիտի ըլլայ՝ մէկ մեթր ու կէսէն ինչուան երկու մեթր լայնութե, ու մէկ մեթրէն ինչուան մէկ ու կէս մեթր բարձրութեամբ, ու տախտակին մէկ կողմը պէտք է կարմիր ներկով այլևայլ գծեր քաշել՝ տողաշարի ձևով: Եւ տախտակը փայտէ բարձրկէկ եռոտանի մը վրայ կը դրուի: Սարպետը կը գրէ ու գրել կուտայ աս տախտակին վրայ կաւիճով թուաբանութեան, ուղղագրութեան, ուրուագրութեան, երկրաչափութեան կրթութի ընելու ատեն:

Սեծ ժամացոյց: — Եւտ հարկաւոր է դպրոցի մէջ պատի ժամացոյց մը՝ ատենը որոշ իմանալու համար: Թէ որ անանկը չըլլայ նէ, գէթ վարպետը

ծոցի ժամացոյց մը պէտք է ունենայ: Սարան: — Պէտք է դպրոցին մէջ մէկ երկու դարան ըլլայ որ տղոց տետրակները, գրիչները, գրքերը, և այլն, անոր մէջ պահուին:

Սարաբան: — Սարոցը տաքցընելու համար շատ հարկաւոր է երկրթ վառարան մը: Սարպետը պէտք է ուշ դնէ որ տղոցը դալէն ժամ մը առաջ վառուի կրակը, չէ նէ անօգուտ կ'ըլլայ. վասն զի տղաքը շուտ մը իրենց շնչառութեամբն ու արտաշնչութեամբը կը տաքցընեն բնականը: Պէտք է ամանով մըն ալ ջուր դնել վառարանին վրայ, որպէս զի ան ջուրը ցնդելով՝ բնակարանին ջուրութիւնը բարեխառնէ:

Սարպետին նստած տեղին մօտիկ ալ պէտք է ջերմաչափ մը կախել. ու երբոր տաքութիւնը Սեոմիւրի 12 աստիճանէն վեր բարձրանայ, պէտք է պատուհան բանալ տալ:

Սանի որ մեր արեւելեան դպրոցներուն մէջ հարկ կը սեպուի կրակարան՝ բանեցընել, վարպետը սաստիկ արթուն պիտի ըլլայ որ կրակը ածուխէ չըլլայ, հասարակ հասարակ փայտի կրակ, կամ թէ որն ալ ըլլայ նէ՝ աղէկ մը հասուննայ բաց տեղ, ու ետքը ներս բերուի. չէ նէ շատ փնաներու պատճառ կ'ըլլայ տղոց:

Սարանոց: — Պէտք է դպրոցին մէջ գրանոց մը ըլլայ բանլիքի տակ, ու հոն դրուին տղոց ու վարպետին հարկաւոր եղած գրքերը. ինչպէս հին և նոր կտակարան, ազգային պատմութիւն, և ուրիշ ամէն տեսակ ուսումնական ու դասառութեան օգտակար գրքեր:

Սարաբան պիտակներ: — Պատժոյ համար եղած պիտակները կամ թղթիկները՝ կէս թղթափ թղթեր կ'ըլլան, վրանին խոշոր տառերով աս բառերէս մէկը գրուած, (УСЛУЖЬ, ПУКЛО, ДАР, ПЬСЛУСЬ, БУСЛУ, ПУКЛО, Եւ պիտակները ըստ յանցանաց՝ երբ-

1 Սօսս : 2 Սանիւր :

զով մը տղոց վզէն կը կախուին :

**Պատուոյ րախոյակ :** — Վրան մօտ մէկ կողմը պէտք է կախել պատուոյ տախտակ մը , մէկալ կողմը սև տախտակ մը . առաջինին վրայ կը գրուին ան աշկերտներուն անունները որ ուսման մէջ յառաջագիմութեամբ ու բարի վարքով երևելի կ'ըլլան : Եւ տախտակը կրնայ զարդարուն ըլլալ , ու երբոր օտարական մը գայ՝ առջևը կրնան կարգացուիլ քաջերուն անունները : Իսկ սև տախտակին վրայ խոշոր տառերով կը գրէ վարպետը անոնց անունները՝ որոնց վրայ գոհ չէ՝ իրենց ծուլութեանը պատճառաւ կամ թէ գէշ վարքերնուն համար :

**Յորոյակ :** — Վրան քով պէտք է կախել պզտի տախտակ մը , մէկ կողմը սև՝ մէկալը ճերմակ , կամ մէկ կողմը ԱՅՈ , մէկալը ՈՉ գրուած . երբոր աշկերտ մը հարկաւորութեան տեղէն կուգայ , ճերմակ կողմը կը դարձընէ , երբոր երթայ՝ սև կողմը :

Հ . Մ . Ս

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ



**Պետրոս Առաքյ Նորաստեղծեան :**

Ի բազմարկածեան բաղդ ազգիս մերոյ նկատեալ ակն հայրենասէր չգիտեմ եթէ և հանդերձելոց բարեացն և յաջողութեանց յուսով քաջալերիցի՞ այնչափ՝ որչափ անցելոցն յիշատակաւ վտանգից՝ ՚ի սուգ և ՚ի տրտմութիւն պաշարի . և այնչափ ևս դառնագոյն ընծայի աղետիցն յիշատակ , որչափ անօսրագոյնք իցեն փառաւո-

րութեանցն միխթարութիւնք , և վաղանցուկք : Յայս ըմբռնեալ զգաժումն ողբացին ազգասէրք երկամեայ ժամանակաւ յառաջ և զվախճան Պօղոս պէյի Նուսուֆեան ատենակալ իշխանին Նգիպտոսի , որ այնչափ փառս յաճախէր ազգիս յաչս մերոցն և օտարաց . և ահա մինչև սրբեալ ՚ի ծնօտիցն զայն արտասուս՝ յորդելով յորդէն զնոսին և ՚ի յիշատակ տարաժամ մահուան հարազատին նորա պատուական Պետրոս ամիրայի Նուսուֆեան , որ իւրովք ընտիր ընտիր բարեմասնութեամբք քաջածանօթէր ամենայն ազգիս , թէպէտ և ընդ օտար աստեղօք պանդխտեալ :

Ենեալ ՚ի ծովահայեացն Օմիւռնիա յամի տեառն 1778 , որդի մեծարոյ առն Յովսեփայ կեսարացոյ , ընդեղօրն իւրում երիցու Պօղոս պէյի մարզեցաւ յառաջ քան զամենայն ՚ի հրահանգս հայրենի բարբառոյս . ապա յօսմանեանն , ՚ի յունականին , յիտալականին և ՚ի գաղղիականին . և զզմիւռնական աչալըջութիւնն ընդ հայկական ուշիմ ճարտարութեան լծորդեալ , և զանազան լեզուացն հմտութեամբ ըստ ժամանակին պիտոյից քաջայարմար առ ամենայն կենցաղականս գտեալ , և մանաւանդ յուսումն վաճառականութեան , յորմտադիւրագոյնս ձգէր ՚ի բնէ , քաջանայր և ՚ի վարժս աշխարհագրական , թուաբանական և տնտեսական գիտութեց . և ՚ի հնգետասան ամաց հասակին երթեալ յարէր ՚ի մեծահազալ ոմն վաճառական քաղաքին գաղղիացի յազգէ , առ որում զամն հինգ գործնական աշակերտութեամբ վարժէր ՚ի հմտութիւնս հաշուեմատենից և նամակագրութեանց և ազգի ազգի վաճառուց շահաստան քաղաքին՝ որ ամբարանոցն է գոգցես ամենայն բերոց ասիական սահմանացն Տաճկաց և Պարսից :

Յետ այնորիկ քսանամեայ գոլով հասակաւ , և իոհական աշխուժիւք և ժրջան և գովելի շահասիրութեամբ